

1890

ԲԱԶՄԱՎԵՊ

ՀԱՆԴԻՍԱՐԱՆ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ ՆՈՅԵՄԲԵՐ

ՀԱՅԿԱԿԱՆ Ք

ՀԱՅ - ՎԵՆԵՏ

(Տես յէջ 337)



ԱՅԱՍՏԱՆԻ մէջ վենետաց առաջին Պայլի յիշատակութեան կը հանդիպինք - ինչպէս ըսկնք - յամի 1274. Իսկ յանուանէ առաջին Պայլ վենետկոյ դիւանաց մէջ կը գտնենք՝ ի 1282 (յուլիս 22) զՄարինոյ Պատուեր Բայց որովհետեւ զանազան գործք և վճիռք Հայ - վենետ կեան իրաց խառն են Պայլից անուամբ, ժամանակի կարգաւ այդ գործերը յիշատակելնէս յառաջ, դնենք նաև նոյնպէս ժամանակագրապէս Պայլերը, "ըշափ ծանօթք են մեզ, ի սուլ միջոցի իրրու վաթուոն և հինգ տարիներու + յորմէ ետրը Այսաց գերութիւնն կամ աւերածն, և Հայոց իշխանութեան գեղեկիլն ու տկարանալը՝ դադրեցոյց նաև անոնց առաքումը յԱդրիական ծովոց իշխողէն:

1282-3

Մարին Պատուեր

Marino Badoero.

1285.

Լէոնարդո Ճիզի

Leonardo Gizi.

1286.

Մարկոս Սինիոլոյ

Marco Siniolo.

12..

Յովհան տէ Գանալի

Giovanni de Canali.

1290.

Բագրատ Յուստինոս

Pancrazio Giustino.

1293.

Ենրիկ Տէլֆին

Enrico Delfino.

1296 - 9.	Մարինոյ Սինիոլոյ	Marino Siniolo.
1300.	Պօղոս Գուլիրինոյ	Paolo Quirino.
1302 - 3.	Անդրէաս Սանուգոյ	Andrea Sanudo.
1304.	Յովչ. Բրեմարինոյ	Giovanni Premarino.
1306 - 9.	Նիկողոս Մորոզինոյ	Nicold Morosino.
1310 - 2.	Դրիդոր Տոլֆին	Gregorio Dolfin.
1313 - 6.	Ցուտախին Ցուտախինեան	Giustino Giustinian.
1317 - 8.	Փիլիպպոս Պարպարիկոյ	Filippo Barbarigo.
1318 - 9.	Պէլէդ Տանողը	Beletto Dandolo.
1320 - 2.	Ցովհաննէս Գարոզոյ	Giovanni Caroso.
1326.	Վլաս Մալիբրիէրոյ.	Biagio Malipiero.
1328 - 30.	Գետրոս Պրակատին	Petro Bragadin.
1333.	Նոյն Գետրոս	
1333 - 4.	Մարինոյ Կրիմանի	Marino Grimani.

Այս թուականնէն ետքը վճիռն ալ չի կրկնուիր. վասն զի Աքքեա քաղաք՝ քրիստոնեայ ազգաց հզօր մարտկոցը կը բաղնի կը զարնը. և յոխերիմ մերենայից իրենց հուաստոց հակառակորդաց. և իրենց մէ ունաց ինչպէս կիպրոսի թագաւորին մատնութեանն ու այլց թու լութեանը պատճառաւ՝ անզօր ու անարգասաւոր կ'ըլլայ ասպետաց արիական ու մահուչափ քաջութիւնը, և լին կրնար ազատել զայն և յերկարել արևմտեայց և բովանդակ խաշակրութեան ապահովութիւնը յարնելս. որով ալ հարկ չի մնար Աքքեայի աւերակաց վը րայ Պայլ մը կարգել. իսկ Հայաստանի մէջ նստողին պէտքը հոգալը՝ ծերակցութ ուղղակի իր վրայ կ'առնու, ու 1289 տարւոյն օգոստոսի 15 թուականաւ տրուած վճուով մը՝ կը սահմանէ անոր թոշակը մերձ ընդ մերձ համուցանել. և ի 1304 սեպտեմբեր 14 հրամանագրով՝ կ'որոշէ ամէն ամիս ընել այն հատուցումը. և նոյն տարւոյն օգոստոսի 18 ին կը վճուէ որ ի դիւրութիւն իւր գանձուն՝ նոյն հրապարակին վրայ գտնուող վենետացի վաճառականք պարտղկան ըլլան տուրք տալ՝ մի առ հարիւր բիզանդ. և որովհետև տրոց հաւաքման պաշտօնեայք (Vicedomini Ternarie) վաճառաբերից վրայ խստութեամբ կը հսկէին, նոյն ինքն Պայլին ինգրանգ՝ Քառասանից ժողովը կը վճուէր (1292, յուլիս 1) որ այդ տուրքը հատուցուաց թոյլ և դիւրութիւն ըլլայ իրենց բեռինքը ցամաք հանելու. Ժամանակաց համեմատ՝ սահմանեալ սակն ալ փոփոխութիւններ կրեց, մերթ հատուցանելով երկու առ հարիւր, և մերթ ալ Հասարակապետութենէն բորովին ազատութիւն ընդունելով առանց արոց ներս մացը նելու իրենց ապրանքը:

Հայաստան նստող Պայլից կարգը նշանակենէս ետք, որչափ կարելի եղաւ մեզ գտնել և ստուգել ի դիւնահական գրութեանց, աւելութ չենք համարիր մէջ բերել նաև այն խօսքերը՝ յորս կը յիշատա-

կուին անոնց ընտրութիւնք կամ փոփոխութիւնք, Այսայ մէջ կե-
նանուն կամ անկէ հեռանալու համար տրուած հրամանները, իրենց
ոռնկին ու ի վաճառականայ պահանջած սակին և տրոց չափը. ընա-
կութեան համար սահմանուած տանց շինութիւնք կամ նորոգու-
թիւնք, և այն պատճառաւ և նպատակաւ եղած դրամական փոխա-
ռութիւնք, և այն. նմանուպէս՝ Պայլից հրամայուած կամ յանձնը-
ւած առանձին և մասնաւոր պաշտամունք և գործք, ինչպէս երթալ
առ թագաւորն Հայոց, և կամ վենետիկոյ գաներէն տրուած կամ առ-
նուած ծանօթութիւնք և տեղեկութիւնք, եւ որպէս զի այս այլ և
այլ տեսութեանց համեմատ՝ հարկ չըլլայ կրկին և կրկին դառնալ.
կամ ժամանակաց հետ ելեէլ ընել, ժամանակազրական կարգաւ-
գնենք՝ ինչ որ նախայիշատակեաներէն զատ և որիշ՝ գտեր ենք Հա-
յաստան նստող Պայլից վերաբերեալ:

Յանուանէ առաջին յիշատակուութ Պայլ կը գտնեմ յամի 4283 (22
յուլիս) զՄարին Պատուի, որուն թոյլտուութիւն կ'ըլլայ իր ընկե-
րակցաց խորհրդակցութեամբ փոխառութեամբ դրամ հայթհայթել
և այնպէս ձեռք զարնել ի նորոգութիւն բնակութեանն:

4285. յուլիս 5. Նոյն հրամանը կը տրուի նաև Լէոնարտոյ ձե-
պի Պայլի:

4287. յուլիս 84. Պայլին պատուէր կը տրուի որ իր տեղէն չհեռա-
նայ:

4288. օգոստոս 6. Թոյլտուութիւն փոխառութեան, որպէս զի կա-
րող ըլլայ նորոգել և պահպանել իր բնակութեան տեղուանքը:

4289. յուլիս 26. Մարկոս Սինիուլոյ Պայլին յաջորդ կը նշանակուի
Յովկաննէս Գանալ, Անոր հրամարելովն ի յանձնառութենէ պաշ-
տամանն՝ քի օրէն (օգոստոս 18) բազրատ Եռուսինեանի կը յանձ-
նուի պայլութիւնը, որ 2740 Հայկական նոր դրամոյ փոխառութիւն մը
կ'ընէ: Ո յս դրամոց վրայ պիտի խօսինք ի կարգին: Տարին ըրացած
Յուստինեանն ալ կ'արձըկուի ի պաշտամաննէն. և ինչպէս Սինիուլոյ
իր նախորդը, ինքն ալ կը պահպանէ ոռնկին մնացորդը:

4293. մայիս 16. Մասնաւոր վճռով մը կ'որոշուի փոխառութեամբ
վճարել էնրիկ Տոլֆինոյ Պայլին թոշակը:

4300. Հոկտեմբեր 10. Արձակուրդ կը նորհուի Պօղոս գուիրինոյ
Պայլին: Նոյն տարւոյն ապրիլ 2 ժամանազրով մը վճիռ տրուած էր
որ առ Մատթէոս կանգինոյ պարտքն հատուցուի:

4302. յունիս 5. Հրաման առ Պայլ Անդրէաս Յանուարոյ 1500 դր-
րամ փոխառութեան: Յաջորդ տարւոյն մարտ 21 թուականաւ վըն-
ուզ մը թոյլ կը տրուի նմաներէ ամիս կենալ ուր որ ուզէ, ի Հայս
կամ ի կիպրաս: Մանուարոյի ժամանակ նոր օրինադրութիւն մը կ'ըլ-
լայ առաքման Պայլից ի Հայաստան (1303, օգոստոս 26): Քանի մը
օրէն ետքը (սեպտեմբեր 1) ինքն ալ կ'արձըկուի ի պաշտամանէն,

1804, յունիս 10. Յովհաննէս բրեմարինոյ Պայլ կը դրուի: Իրմէ ետքը կը յիշուի Նիկողայոս Մորոզինոյ. և Հաւանական կը թուի ինձ որ իր ընտրութեան ժամանակ (1807) կը սահմանուի որ Սանտոս-յի տրուած թոշակը իրեն ալ տրուի նոյն չափով. և եթէ Հայոց թագաւորին և Հասարակապետութեան մէջ եղած քանի մը խնդիրք կարգի չդրուին, Պայլի թոշակին վրայ յաւելուած մ'ալ ըլլայ քան լիպրէ կրոսից: Իրմէ ետքը Պայլ գրուիցաւ Գր. Տէլֆին, որ ապա և գեսապան փոխանակ Յովհաննու Ֆոսդարինի վալիճանելոյ 1310, ապրիլ 21. մայիս 18: ինչուան իր ատեն դեռ վճարուած չլլալով, ատեանը կը վճռէ որ Բագրատ Պայլին ձեռքով ի Հայս եղած ծակիքն հատուցուին, զոր ստիպուած էր ընել նորոգելով տունը և նոր տուն մ'ալ գնելով, և երեք հարիւր դրամոց ծախս մ'ալ ունէր թագաւորական հրամանագրի մը ստացման համար, որպէս զի անարգել կարող ըլլայ երթալ ի բերգապահութիւն կորոնի: Խակ Գր. Տէլֆին նոր Պայլին ալ կը չնորհուի 1310, յունիս 8, ի հաշիւ Հասարակապետութեան սննդացած յիւր սեպհական ընչից ծախել որչափ պէտք ըլլայ ի շինութիւն մթերանոցաց: Առ նոյն Տէլֆին կը գրէր գուքան 1310, յուլիս 28, ծանուցանելով թիէրոլյի դաւանութիւնը: Յետ միոյ ամի 1311, յուլիս 17, հրաման տրուեցաւ իրեն որ Պէտպոյ կարտի վաճառաբեր նաւաւ կարող ըլլայ զառնալ ի վենետիկ: Բայց յաջորդ տարւոյն մէջ գեռ եւս կը գտնուէր նա Ա.Յաս, և վաճառականական խնդրոց և նիւթոց վրայ կը գրէր և կը ծանուցանէր առ գուքան. սակայն նոյն տարւոյն կէսէն արձըկուած էր ի պայլութենէ, ինչպէս կը տեսնուի Հասարակապետութեան մէկ վճռէն, 1312, օգոստոս 10, որով կը հաւանի որ 1500 կան 1700 դրամով տուն մը գնէ ի Հայս: իր յաջորդն եղաւ թոմ. Սորանցոյ, որում պիտական գործ մը յանձնուեցաւ առ թագաւորն կիպրոսի. և երկու տարուընէ ետքը ինքն ալ արձակեցաւ ի պաշտամանէն 1314, մարտ 16: Յաջորդեց զնա Յուստ. Յուստինիսինի. առ որ մասնաւոր վճռով հաւանութիւն տուին 1314, օգոստոս 12, որ կարենայ մինչեւ տասն լիպրէ ծախել ի նորոգութիւն եկեղեցւոյ սրբոյն Մարկոսի. և որով հետեւ քանի մի խնդիրք կային ի ժամանակին Հասարակապետութեան կողմանէ կարգադրելիք, բայց ոչ այնչափ որոշ և բացայայտք, յանձնեցաւ դրան 1314, օգոստոս 20, որ հարկաւոր տեղեկութիւնները արուին Պայլին այդ խնդրոց նկատմամբ: Նոյն օրուան վճռով ի ոյլ տրուեցաւ Յուստինիսինու որ կարենայ կրետէն խար կամ անասնոց բուտ բերել տալ: Յետ իբր երկու ամաց 1316, ապրիլ 22 հրաման ըրին որ 100 սառակինեան բիղանդի փոխառութիւն մը ընէ: Նոյն տարւոյն օգոստոսի առաջին օրը ինքն ալ ազատ եղաւ ի պայլութենէ. և յ' 34 ամսոյն կը սահմանուին յանձնարարութիւնքն առ յաջորդ նորա Փիլիպպոս Պարպատիկոյ, և ընծայք առ թագաւո.

ըրեն Հայոց : ի սկիզբն յաջորդ ամին հրաման կը տրուի իրեն , 1317 , յունուար 23 , հարիւր բիշանդ դրամոց գումար մը ծախել ի նորոգութիւն տանն . և այս նպատակաւ հինգ լիրայ կրոս կը յանձնուի ի զիմաց պետութեան : վրան տարի ու կէս անցնելէն ետքը , 1318 , սեպտեմբեր 8 , կը ծանուցուի արձակուրդն ի պաշտամանէն , և թէ արդէն օգոստոս 24 թուականաւ տրուած հրամանագրով մը յաջորդն ալ որոշուած էր՝ Տանտոլոյ Պէլէդդի : Սա յաջորդեց Յովհ . Գարուգոյ 1320 . բայց Օչին թագաւորին մահուան լուրն հասնելով՝ խափանեցաւ , 1320 , սեպտ . 20 , երթն յԱյաս , մինչև յետ միոյ տարւոյ կրկին հաստատուեցաւ և պաշտաման տեղին երթալու հրամանն տրուեցաւ 1322 , փեար . 25 , ինչպէս նաև երկոտասան կրոսից գումար մը ծախելի ի նորոգութիւն տանն : Այդ վախճանաւ յետ երից ամաց 1325 դրկուեցաւ և փայտի վ վենետիկյ . բայց չեմ դիսեր ու էր Պայլ ի ժամանակին , Գարուգոյ թէ այլ որ : Բայց յետ վերջնոյս յանուանէ Պայլ կը յիշատակուի Վլաս կամ Պիածիոյ Մալիթիէրոյ , որ յամի 1326 յինն յուլիսի առաքեցաւ պատճենիւ նոր պարզեագրի մը կամ դաշնաց Լեւոն Դ Ռուբինեան թագաւորի : Վլասոյ յաջորդն եղաւ Պետրոս Պրակատին 1328 , որում կը յանձնուի այլ խընդուցոց խոսիլ ընդ արքային Հայոց . պատուէր կ'ընդունի օտար տուն շբնակելու . կը յիշուի նաև արձակուրդն յամի 1331 ի 29 յունուարի : ի նմին ամի՞ Ատենին մէկ վճիռը կը նշանակէ զնախորդն Վլաս վախճանեալի Հայս , և անոր որդիքը , և կը պատուիրէ Պայլին (Պրակատինի կամ ուրիշի մը) մեռնողին ժառանգաց շնորհել երկու առ հարիւր ի սակէն : Նոյն հրաման կը կրնուի և ի 1332 յեօթն յուլիսի տրուած վճռով :

Պրակատինի գործոց մէջ նշանաւոր և հետաքննական է տեղեկութիւնը՝ զոր տայ Հայոց նոյն ժամանակի . 1330 , վաճառականութեան հանգամանաց վրայ , ինչպէս քիչ ետքը պիտի տեսնենք վաճառականական յարաբերութեանց յիշատակարանաց մէջ : Երեխ նա իրեւ Պայլ նաև 1332 թուականին . կամ ան է որ արձակմանն ի պաշտամանէ վճրան ընդունելէն ետք ալ գեռ յԱյաս կը գտնուէր , և կամ գեռ նոյն գործով կը զբաղէր : Բայց յաջորդ տարւոյն մէջ կը յիշուի վերջին Պայլն Մարինոյ կրիմանի 1333 , մայիս 13 , որում և կը շնորհուի նոր տուն մ'ալ զնելու հրաման . և որ կը կրկնուի յետ միոյ տարւոյ 1334 , օգոստոս 13 . և նոյն օրը գարձեալ ուրիշ պատուէր մ'ալ կ'ընդունի , ծանուցանելու համազգի վաճառականաց որ լեւոն Դ թագաւորի նոր պարզեագրին վերահաստատութեան պայմանաց համեմատ , 1333 , նոյեմբեր 10 , իրենց արծաթոյն կէսը պարտըկան են դնել յարունի փողերանոցին , ինչպէս կանխաւ և նախընթաց դաշնագրով մը սահմանուած էր :

Ա՛լ այս թուականէն ետքը չկայ Վենետաց Պայլին անսմը կամ

գործի Հայս և Ալյաս քաղաքի վասն զի այս երկու ազգաց շահու աղբիւրը զրաւեցաւ յեզիւտացւոց ի 1837. և թէպէտ անգամ մ'ալ յաջողեցան Հայք թափել ազատել զայն ի թշնամուն, բայց կարճա տեւ եղաւ այն նշոյլն. նաւաց երթևեկք ալ, ինչպէս քիչ ետքը պիտի տեսնենք, չուտով գաղրեցան. և Ռուրինեանց ուղղաբուն յաջորդու թեան բեկմամբ՝ Լեւոն Դ թագաւորի մեռնելով 1842, որոյ վերջին թուղթն առ դուքսն վենետիկոյ տրուած է յամի 1844 մարտ 4, գրե թէ գաղրեցան Հասարակապետութեան յարաբերութիւնք՝ ընդ նըւաղեալ և շիջելափառ պետութիւն Հայոց, որ դեռ երեսուն և հինգ տարի ալ շարունակեց: Այդ միջոցին մէջ անկարելի կ'երենայ որ վենեսաք գէթ երեսփոխան մը ունեցած ըլլան ի Հայս, ուր կային տակաւին մանր նաւահանգիստը և վաճառականութեան պատկանաւոր տեղիք. բայց ոչ դիւնաց և ոչ պատմութեան մէջ անոնց յիշատակութեան չենք հանդիպած: Հնար է որ Կիպրոսի Պայյին յանձնուած ըլլայ այնուհետեւ ՚ի Կիլիկիա մնացող վենետացի գաղթականաց խրնակն. վասն զի այս միջոց ժամանակի մէջ ալ վենետաց նաւարկու թեան յիշատակը կ'ըլլայ, ինչպէս պիտի տեսնենք հետեւալ գըլխոյն մէջ:

ՆԱՒԱՐԿՈՒԹԻՒՆ ՎԵՆԵՏԱՑ Ի ՀԱՅԱ

Վենետաց աշխարհահռչակ վաճառականութեան քննութեամբ պարապողաց՝ յայտնի է թէ ինչպէս սովորութիւն ունէին տարուէ տարի պարաստել ու շինել այլ և այլ տորմիզս նաւաց՝ երեք, հինգ, եօթն, ութ, տասը և աւելի ևս թուով. և տարուոյն սահմանեալ եղանակաց մէջ ընդ որոշեալ շատիզս և կայարանս՝ ուղղել ի զանազան շահաստանս աշխարհաց և պետութեանց. ի Փօխս, ի Կրետէ, ի Կիպրոս, յԱղեքսանդրիա և ի Հոլանտա, և այլն. նմանապէս որոշուած էր առաքել և ի Հայս, յաշխարհամուտն Ալյաս: Մերակուտին վճռոց մէջ ինչպէս ուրիշ տեղեաց, ստէպ կը յիշուին նաև հայագնաց տորմիզք և անոնց թիւը՝ 1278 թուականէն ցվերջ հայկական պետութեան յերրորդ քառորդ չորեքտասաններորդ դարու: Մեր այս խօսքը կը հաւատարմացընեն բազմաթիւ վճիռք և հրամանագիրը, զորս ըստ ժամանակազրական կարգի և խնամով հաւաքեր ենք ի պետական դիւնաց, ու աւելորդ կը սեպենք կարգել առ տեղեաւս: Մեծ փոյթ ունէին յընտրութիւն նաւապետաց կամ գլխաւորաց տորմիացըն. նաւարկուք և վաճառականն ում որինաց խստութեան ենթարկուած էին, չտալով թոյլ կամ հրաման ում և իցէ ինքնակամ և առանց քննութեան նաւարկել. առանձնական նաւուց ալ հազիւ հրաման կ'ըլլար ընկերել նաւատորմին:

Աահմանուած էր նաւուց չափն ու ձեզ, ինչպէս նաև նաւաստեաց թիւը՝ որ քսանուհինդէն պակաս պիտի շըլլային. ծանօթագոյնք՝ կաղեա կոչուած նաւքն էին, և զոր Հայք ի գիրս իւրեանց խաղէ Խաղ կ'անուանեն:

Յաջող ատեն՝ տարւոյն մէջ երկու անգամ կամ կրկին տորմիղք նաւուց կը զրկէին. մին յետ զատկի, և միւսն որ յաճախագոյն կը հանդիպէր քան զառաջինն, օգոստոսի կէսէն ետքը կամ ի սեպ. տեմբերի. բայց երբեմն ժամանակին զիպաց համեմատ կ'որոշուէր առաքումն տորմղին:

Ատենական վճիռք ծերակուտին կը սահմանէին նաւատորմղին երթալու ճամբան, կամ նաւահանգիստներն ուր պիտի սպասէին կամ ընկերէին այլոյ տորմղի:

Կը յիշուին երբեմն և նաւողէն կամ բեռանց սակ՝ զոր պարտէին տալ առ նաւապետն կամ ծովապետ ի հաշիւ տէրութեան:

Տորմղին կենալու և գագարելց ժամանակը՝ ուր որ ուղղուած էր և որոյ անուամբը կը կոչուէր, սովորաբար սակաւօրեայ էր, ինչպէս տասնուհինդ կամ անկէ ալ քիչ օր, բաւական բեռինքը և վաճառա. կանները ցամաք հանելու համար, և նոր վաճառք և վաճառական. ներ առնեու:

Դուն ուրեք կը յիշուին չափք և կազմածք բեռանց:

Շարունակելի

